


մը իրեն կարողութեք վրայ վստահու
 թիւն կ'առնէ , ու շատ բանի մէջ ալ
 սիրտ կ'ընէ . ըստ տեղոյն վարժա-
 պետներուն ու վերակացուներուն տը-
 ւած յորդորանքովն ալ աւելի կը զօրա-
 նայ ու կը քաջալերուի : Բայց դաս-
 տիարակը աս բանիս աղէկ ուշ պիտի
 դնէ՝ որ տղաք իրենց վրայ չափէն ա-
 ւելի վստահութիւն առնելով՝ չըլլայ
 թէ անդիի կողմը անցնին , այսինքն
 յանդգնութեան ու լքութեան ախ-
 տերուն մէջ իյնան :

Ուրիշ վախկոտութիւն մըն ալ կայ
 որ տղոց սովորական պակասութիւնն
 է . ասիկայ շատ անգամ մեծնալով
 կ'անցնի , թէպէտ և ամենունը չէ :
 Ուստի հարկաւոր է պզտիկուց տղոց
 վախը փարատել , թէ չէ իրենց մարմնոյն
 ալ փնասներ կ'ընէ . ջղերնին կը քա-
 շուի , դժուարաւ կ'ընէ արիւնը իր
 շրջանը , և մարմնը փնասուելով՝ հո-
 գւոյն ալ մեծ փնաս կը պատճառի :
 Եւսկէ կ'իմացուի թէ որչափ գէշ բան
 է ան սովորութիւնը որ ոմանք կ'ընեն ,
 այսինքն զուարճանալու համար տղա-
 քը կը վախցընեն . ուրուականներու ,
 վհուկներու և ուրիշ խենթ ու խելաւ-
 պատմութիւններ պատմելով՝ տղոց ե-
 ղևակայութիւնը կը տաքցընեն . ան-
 կէ զատ երբեմն ալ մութի մէջ կը թո-
 ղուն զիրենք : Տղոց վախկոտութիւնը
 աս կերպով կրնայ փարատուիլ . այս-
 ինքն ինչ բաներէ որ սաստիկ կը վախ-
 նան , ան բաներուն վարժեցընել զի-
 րենք . անոնց հետ մէկտեղ նոյն բա-
 նին մօտենալ , քիչ մը ատենէն վերջը
 մինակ ալ թողուլ զիրենք : Եւս կեր-
 պով կը վարժին ձի կամ կով կամ շուն
 և կամ մուկ տեսնելով չվախնալու ,
 մութ տեղ մինակ քալելու , նաւակ
 կամ կառք և կամ ձի հեծնելու , մօտիկ
 տեղէ թէ որ թնդանթ մը նետուի՝
 չվախնալու և այլն : Եւս բաներս պէտք
 է ընել կամաց կամաց ու մեծ զգու-
 շութեամբ . վասն զի վախը աստիճա-
 նաբար կը փարատի :

Սերձապէս ուշադիր և փորձ դաս-
 տիարակ մը կրնայ տղոց պակասու-

թիւններէն ալ օգուտ քաղել , ու դաս-
 տիարակութեան մէջ օգտակար ընել :
 Տղոց իմացընէ պիտի դաստիարակը
 վարպետութեամբ՝ որ իրենք ախտա-
 ւոր ու անկարգ բաներ ընելով իրեն
 գութը ու սերը պաղեցուցեր են . ուս-
 տի նորէն իրեն սիրտը շահելու հա-
 մար պէտք է որ նորէն բարի ու ա-
 ռաքինական գործքեր ընեն : Եւսով
 տղաք կը յորդորուին ու կը քաջալե-
 րուին՝ վարպետին հաճոյ ըլլալու հա-
 մար բարի գործքեր ընելու ու իրենց
 պակասութիւնները շտկելու :



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԳԻՒՏԻՑ

Բ .

Նինգերորդ դարէն ինչո՞ւն ուրեքորդ դար :

ՆԻՆ ԳԻՒՏՐՈՐԴ դարուն սկիզբը Չի-
 նու սահմանակից բարբարոս ազգե-
 րը որ Սկիւթացիք կ'ըսուին՝ օտք ելան
 ու այլևայլ յարձակմունքներ ըրին ,
 ուրիշ բարբարոս ազգեր ալ օտք հա-
 նեցին՝ որ սկսան արևելքէն դէպի ա-
 րևմուտք վազել . տեսնելով որ հա-
 րաւային ու արևմտեան կողմի ազգե-
 րը շատ հարուստ են , սկսան հեղեղի
 պէս վրանին վազել աւար առնելու
 համար , և իրենց թիւը երթալով կը
 շատնար : Բոլոր Եւրոպայի ու Արեւ-
 պայի հիւսիսային կողմերուն ազգերը
 Չինու մեծ պարսպէն սկսեալ ինչուան
 գերմանական Ովկիանոսը , և Սկով-
 տիայէն ինչուան Հռոմանոս ու Պա-
 նուբ գետերը լեցուեցան , ու մէկըմէկ
 կործանելով ինչուան Հռոմայեցոց
 տերութեանը վրայ ընկան :

Եւս արևմունքները Աւրոպայի կըր-
 թուած ազգերուն ամենեւին մէկ թը-
 շուառութեանը հետ չեն կրնար բաղ-
 զատուիլ : Եւս բան մոռցուեցաւ ,
 ամէն բան նորէն պիտի ըլլար ու նո-
 ղէն սկսէր : Եւս քանի մանր ազգեր՝
 որոնց բարբարոսութիւնը աւելի քիչ

էր, ինչպէս են գոթայիք, գիրացան
 Հռոմայ աւարներովը : Ալիմպիոդո-
 րոս պատմիչը կը զուրցէ թէ Պղակի-
 դիայի հարսնիքին՝ որ եղաւ 414^{ին},
 ընծաներուն մէջ հարիւր կոնք կար՝
 լեցուն ոսկի ու պատուական գոհար-
 ներ այլեայլ ձեւով բանած . և ասի-
 կայ Հռոմայեցոց աւարներէն էր :

Արհեստներն ու գիտութիւնները
 կորսուեցան, ճարտարութիւնն ու օ-
 ընէքներն ալ անոնց հետ մեկտեղ :
 Պէտք էր որ ազգերը նորէն հանդար-
 տութեան մէջ ծնանէին, որպէս զի
 խելացի մարդիկ ալ նորէն ելլէին .
 թէպէտ եղան մեկ քանի երեւելի մար-
 դիկ հեռու տեղեր՝ որ պատմութեան
 մէջ կը յիշուին, ինչպէս Յուստինիա-
 նոս, Թէոդորիկոս, մեծն Վարոլոս :

Որոնք եղան երեւելի գիւտերը այս-
 պիսի երկար աւերմունքներէն վերջը,
 որ տեւէ ետեւ կուգային, Աստուծոն
 քէն առաջ պէտք է քննել թէ որոնք
 եղան առջի հարկաւոր բաները : Այն
 թագաւորները որ ուզեր են երջան-
 կացնել իրենց աշխարհքը, միշտ մաս-
 նաւոր հոգ մը ունեցեր են երկրագոր-
 ծութիւնն ու վաճառականութիւնը
 ծաղկեցընելու : Քրիստոնէութիւնը
 որ հոգւոր ու մարմնաւոր օգուտնե-
 րու պատճառ է, առաջին հարստու-
 թիւններու աղբիւրն եղաւ :

Երամ պահելը ու թթենիի մշա-
 կութիւնը երկու ճանապարհորդ կրօ-
 նաւորներու ձեռքով գտնուեցան, և
 ան զեղխութիւնը որ տիրած էր ա-
 րեւելի արքունեաց մէջ՝ մեծ պատ-
 ճառ եղաւ մետաքսագործութեանը
 ծաղկելուն : Յուստինիանոս կայսրը
 տեսնելով որ Պարսիկները իր վա-
 ճառքներովը կը հարըստնան, շատ ա-
 տենէ ՚ի վեր նոր հնարք մը կը մտա-
 ծէր որ շահաւէտ ըլլայ իրեն . և աս
 յանկարծ անակնկալ դիպուածով մը
 մեծ ուրախութիւն լեցուեցաւ : Քրիս-
 տոնէութիւնը քարոզուեցաւ Հընդ-
 կաստանի մէջ, վաճառականութիւնն
 ու քարոզիչները սկսան հոն երթալ
 ու գալ : Արհու պարսիկ ճգնաւորներ

երկար ատեն Սինու երկիրը բնակե-
 լով, իրենց բարեպաշտական աշխա-
 տութիւններէն զատ՝ հետաքրքիր աչ-
 քով մը կը դիտէին Սինայ սովորական
 հազուսաները և անոնց մետաքսեղէն
 ձեռագործները, որոնց որդերուն թէ
 ծաւերուն վրայ և թէ տանը մէջ ե-
 ղած հոգը յանձնուած էր երբեմն թա-
 գուհիներուն : Տեսան որ անկարելի
 է աս մետաքսի որդը՝ խիստ քիչ ասրե-
 լուն համար՝ հեռու աշխարհքներ տա-
 նիլ, մտածեցին անոնց հաւկիթները
 հեռու տեղեր տանելով՝ բազմացը-
 նել . ուստի աս մետաքսի որդին հա-
 կիթները եղէգներու մէջ դնելով՝ ծո-
 վեր անցան, եկան Վոստանդնուպօլիս,
 կայսեր հաղորդեցին իրենց խորհուր-
 դը : Յուստինիանոսի պարզեներովն
 ու խոստմունքներովը աւելի յորդո-
 րուելով աս գործողութեան ետեւէ ե-
 ղան, և աս հաւկիթները աղբի մէջ
 դնելով անոր տաքութեամբ որդերը
 դուրս հանեցին, ու զիրենք թթենիի
 տերևով կերակրեցին . աս որդին հարս-
 նեակներէն ալ շատ մը պահեցին՝
 ցեղը շատցնելու համար . թթենի
 ծառեր տնկել տուին, որպէս զի նոր
 ելլելու որդերուն կերակուր ըլլայ :
 Այն բան ժամանակով աւելի կատա-
 րելագործուեցաւ, և օգուտը երթա-
 լով աւելի շատցաւ :

Վարոլոս Ը^{ին} ատեն Պաղղիա ալ
 մտաւ թթենին . առջի բերան մշակու-
 թիւնը քիչ էր՝ ինչուան հենրիկոս Գ^{ին}
 ատենը . ասոր ժամանակը թթենին
 օգտակար ծառերուն կարգը անցնե-
 լով խիստ շատցաւ, ու քիչ ատենէն
 թագաւորին աչքին առջևը Թիւրքի-
 ըրի պարտեզին մէջ 15,000 թթենի
 տնկուեցաւ : Այոր ուրիշներն ալ հե-
 տեցան, և Պաղղիա ազատեցաւ
 4,000,000 Ֆրանքի տուրքէն՝ որ տա-
 րուէ տարի օտար ազգերուն կը վճա-
 րէր մետաքսի համար :

Աշխարհքիս վրայ եղած բարերա-
 րութիւններուն մեծ մասին պատճա-
 ւը քրիստոնէութիւնն է : Պաղղիա
 Վրովիս Բ^{ին} ատենը սուրբն Անդրի

Փարիզու մէջ առջի հիւրանոցն ու աղքատանոցը շինեց : Ըս բարեպաշտական օրինակին հետեւեցան նաև ուրիշներն ալ ինչուան սրբոյն | ուղովիկոսի ատենը, որ սուրբ Երկրէն դառնալէն ետքը 300 հոգի ազատեց իր զինուորներէն, որոնց Սարակինսոները աչուընին փորեր էին : Թագաւորին աս օրինակին հետեւելով՝ շատ հիւրանոցներ շինուեցան իրեն յաջորդներուն ատենը :

Յայտնի չգիտցուիր թէ սուրբն Պաւլինոս հինգերորդ դարուն մէջ թէ Սաբինոս պապը եօթներորդ դարուն մէջ հնարեր են զանգակի սովորութիւնը՝ հաւատացեալները եկեղեցին կանչելու համար : Ինչուան ան ատեն կոչնակ կը գործածէին, որ եկեղեցւոյ սուրբ սպասներուն կարգը կը սեպուէր . անոր համար է որ հիմա զանգակներն ալ կ'օրհնեն : Օ անգակի սովորութիւնը 610^{ին} այնչափ քիչ էր, որ Սլոթարիոսի բանակը՝ երբոր պաշարեր էր Սան քաղաքը՝ զանգակներուն ահագին ձայնէն սարսափելով, պաշարումը թողուց ու փախաւ :

Ղշխարհքիս վրայ ամենէն մեծ զանգակը Սոսբուային մօտ վանքի մը մէջ է, որուն շրջապատն է կ'ըսեն 41 ոտնաչափ, և կը կշռէ 1400 կենդինար : Օ անգակին գտնուելէն քիչ տարի ետքը գտնուեցաւ նաև երգիունը . ասոր ներդաշնակ ձայնը ժողովորդեան ձայնին հետ խառնուելով, արևմտեան եկեղեցւոյ հանդէսները կը փառաւորուէին : Երեսուցիս Սոսբուային կայսրը Ղաղղիացւոց Պեպինոս թագաւորին երգիոն մը ընծայ ըրաւ 757^{ին}, և ամենէն առաջ Սոմիլիէյնի եկեղեցին վայելեց աս զեղեցիկ գիւտը՝ որ արևելքէն եկեր էր : Եւթերորդ դարէն ինչուան տասուիրեքերորդ դարը ամենևին երգիոն չլինուեցաւ Ղաղղիայի մէջ :

() գտակար գիւտ մըն է սագի փետուրով գիր գրելը՝ եղէպէ գրչի տեղ :

Ըս դիւտը գտնուելուն պէս՝ մէկէն շատցան աղուոր գրուածներ, ու գիտութիւնները աւելի արագ սկսան տարածուիլ :

Տոս դիտողութիւն մը պէտք է գարերը իրարու հետ չջիւթելու համար : Ըս բարբարոսութեան ու ագիտութեան ատենը քիչ մարդիկ ետեւ կ'ըլլային նոր գիւտ գտնելու, և գիւտերը ընդհանրապէս անծանօթ ու արհամարհեալ էին, ինչուան որ նոր գիւտուած մը ու հարկաւորութիւն մը զիրենք դուրս չհանէր : Գրեթէ անկարելի է շատ գիւտերուն որոշ ժամանակը իմանալը, թէ որ ատեն հնարուած են, ինչպէս է երգիոնինը՝ որուն վրայ խօսեցանք, հողմաղացքին ու մեծ ժամացոյցներունը, որոնց վրայ վերջը կը խօսինք, որ արևելք գտնուեցան մեծին Սարդուսի ատենը, ու անկէ մէկ քանի հարիւր տարի ետքը բերուեցաւ նաև Ղաղղիա :



ՕԳՏԱԿԱՐ ԳԻՒՏԵՐ

Ըս դիտողութիւնն ու պակելու կերպը :

(Թ) է որ ազոխաջուրը՝ աղէկ շինուի, ինչուան տարի մը կրնայ դիմանալ . և իրեն թթուութեամբը ոչ միայն շատ կերակուրներ համեմելու կուգայ, հապա նաև զովացուցիչ խմելքներ շինելու կը գործածուի, որ շատ առողջարար ու ախորժելի կ'ըլլան երբոր մէջը քիչ մը շաքար ու ջուր խառնես : Իսկ աս ազոխաջուրը շինելուն ու պահելուն կերպը աս է . չհասունցած ազոխը առ, սխտորգուշի մէջ թեթև կերպով ծեծէ, ու կուտերը զգուշութեամբ մէջէն հանէ որ գէշ համ չտան . ետքը աս ծեծած ազոխը լաթի մը մէջ դիր ու սխմելով քամէ . անկէ ելած ջուրը շիշերու մէջ լեցու, ետքը առանց բերաննին

1 Մէկ կենդինարը 100 լիար ծանրութիւն ունի :

1 Գօրոս֊4 սոսյոս :